

— Վասն զի ընդարձակուած երկարին մէկ մասը պաղ ջրոյն դպածին պէս կը կծկըտի՝ քանի որ դեռ ջրամբարին վերի կտորները սաստիկ տաք են. ուստի պէտք է որ երկու այլ եւ այլ մասերը իրարմէ զատուին :

Երբոր սենեակ մը սաստիկ տաք է՝ պատկերներուն երեսի ապակին ինչո՞ն համար կըճարի երբեմն :

— Վասն զի ապակին շրջանակի մէջ սեղմուած ըլլալով, տաքութեամբ կընդարձակի, ու տեղ չգտնելով կըճարի :

Ապակին առելի շուտ կընդարձակի քան թէ փայտը ու նաեւ մետաղները :

Ինչէն է որ ապակիին վրայ երբոր եփ եփ ջուր բափես՝ ապակին կըկտորի :

— Վասն զի ապակույն այն մասն որ տաք ջրին կըդպչի՝ մեկայ մասերէն առելի կընդարձակի. ուստի ապակիին վարի տրամագիծը վերինն առելի լայննալով՝ պէտք է որ ապակին կտորի :

Ինչէն է որ ապակույն վերի կտորը վարինին չափ չընդարձակիր :

— Վասն զի ապակին ջերմութեան համար գէշ հաղորդարար ըլլալով, եփ ելած ջրին տաքութիւնը անոր վերի կողմերուն դեռ չհասած՝ կըկտորի :

Ինչէն է որ յախճապակի գաւաթը կըկտորի՝ թէ որ մէջը եփ եփ ջուր լեցրնես :

— Վասն զի յախճապակը գէշ հաղորդարար է ջերմութեան. ուստի գաւաթին վարի կողմը տաք ջրին դպչելով՝ դեռ վերի կողմերը չտաքցած կըկտորի :

Թէ որ ջուր խմելու գաւաթ մը կրակի վրայ կամ վառ կրակի ջրով դնես, ինչո՞ն համար տակը կըբաժնուի կիյնայ :

— Վասն զի ապակին ջերմութեան համար գէշ հաղորդարար է. եւ որովհետեւ կրակին մօտ եղող կտորը մեկայէն առելի կընդարձակի, երկու մասերը իրարմէ կըզատուին :

Ինչէն է որ բնալուծական եղջերածն ազակները շատ անգամ կըկտորուին :

— Վասն զի եղջիւրին տակի կողմը կանրեղին բոցովը առելի շուտ կընդարձակի քան թէ վերի կողմերը. ուստի մէկ մասը մեկայէն կըզատուի :

Երբոր շիշի մը բերնէն ապակիէ խիցը հանելը դժուար ըլլայ, ինչ ընելու է :

— Պէտք է շիշին վիզը տաքցրնել կամ կրակի կտորով, կամ տաք ջրի մէջ բարխած ջնջոցով, կամ բարակ շուանով մը անիկայ շփելով. այն ատեն խիցը դիւրաս կ'ելլէ :

Շիշին վիզը տաքցրնելով՝ խիցը ինչո՞ն պիտի ելլէ :

— Վասն զի տաքութիւնը դեռ ապակիէ խիցին չհասած՝ շիշին վիզը կընդարձակէ :

Ինչէն է որ հաստ ապակին կրակի վրայ առելի դիւրաս կըկտորի քան թէ բարակը :

— Վասն զի հաստ ապակիին մասունքը այնպէս միակերպ չեն կրնար ընդարձակիլ՝ ինչպէս որ բարակ ապակին. ուստի երկու իրարու հակառակ ուժերը հարկաւ պատճառ կըլլան ապակիին կտորելուն :

(Շարայարութիւնն ուրիշ անգամ.)

Պ Ա Ր Տ Է 2.

Պ. Վահանը գեղեցիկ պարտեզ մը ուներ՝ գոյնզգոյն ծաղկօք զարդարեալ. որդին Սմբատ անդադար կերբար զանոնք կը դիտէր ու վրանին կը գմայլէր : Դեռահասակ որդույն այս փափաքը տեսնելով, Պ. Վահան անոր ածու (բարլա) մը տուաւ, որ ուզածին պէս տնկելով մշակելով գուարճանայ : Մեկէն նոր պարտիզպանը ածուն մաքրեց, շտկրտեց, ու ջորս կողմը գարնանաբեր ծաղիկներ տնկեց, որ բացուելու վրայ էին :

Քանի մը օր միակերպ անձրեւ գալէն յետոյ օդը բացուեցաւ, եւ հայրն ու որդին պարտեզ իջան : Զարմացաւ մնաց Սմբատ՝ այն գարնանաբերներուն բացուած կարմիր դեղին ու ոսկեգոյն ծաղկներն որ տեսաւ. բայց անպատմելի եղաւ սրտին ուրախութիւնը երբոր այն ծաղկանց մէջ մատղաշ կանաչագեղ տերեւներէ հիւսուած գրեթով իր անունը աչքին գարկաւ :

Սաստիկ ուրախութենէն քիչ մը ժամանակ անբարբառ մնալէն յետոյ, գոչեց .

— Ի՞նչ կը տեսնեմ. իմ անունս գետնէն բուսեր

ելեր է : Սիրելի հայրիկ, ըսէ ինձի թէ ինչպէս այս խոշոր ու գեղեցիկ գրեթը գետնէն բուսեր են :

Պ. Վահան ժպտելով մը պատասխանեց. — Չես կարծեր որ ինքնիրեն եղած ըլլան : Թերեւս հովէն հունտերը այն ձեւով ընկած ու զանոնք բուսուցած են :

— Ոչ, ոչ, հայրիկ. անկարելի է այդ : Հասկըցայ, հասկըցայ. այն գրեթն ածուխս մէջը փորելով ձեւացուցեր ես, մէջերնին կոտեմի (թերե օքու) հունտ ցաներ, յետոյ վրանին հողով ծածկեր ես որ այս քաղցրիկ բոյսերն այսպիսի գեղեցիկ կարգով ծլեր են. հաստ ասանկ ըլլալուն տարակոյս չունիմ : Ուրեմն շիտակն ըսէ, հայրիկ. միթէ ինձի յանկարծական ուրախութիւն մը պատճառելու համար չըրբի՞ր այս բանս :

— Այո, սրդեակ, պատասխանեց Պ. Վահան : Ուրեմն ստոյգ գիտես որ ես ըրեր եմ այն գրեթը : Արդ տես սա ածուխդ բոլորտիքը բացուած գունազեղ ծաղկները. միթէ այս գրեթէն շատ առելի

ճարտարարուեստ կերպով ձեւացած ու հրաշայի կերպով նկարուած ջնն : Միքէ ջկնյ գերագոյն էակ մը, ամենիմաստ գորութիւն մը որ այս գեղատեսիլ ծաղկըներն այն փոքրիկ հատիկներուն մէջ պահէ ու ժամանակին ասանկ բուսցընելով մեր աջքին երեւցընէ : Միքէ ջկնյ սիրայիր ու բարեգուր սիրտ մը որ մարդկանց զուարճութեանը համար այս գեղեցիկ ու գոյնագոյն ծաղկըները կը բուսցընէ :

Հագիւ թէ հայրը խօսքը լմնցուց, բոնեց Սմբատ անոր ձեռքն ու կանչեց. — Ո՞հ, սիրելի հայրիկ,

հիմա ինչպէս որ պէտք է հասկըցայ. Ստուած ստեղծած է թէ այս եւ թէ պարտեզին մէջի բոյոր գեղեցիկ ծաղկունքը, որպէս զի ցուցընէ մեզի թէ իրջափ կը սիրէ գմեզ :

— Ճշմարիտ է, որդեակ, կրկնեց Պ. Վահան. ծաղկըներով լեցուն պարտեզնիս մեծ գիրք մըն է, եւ անոր ամէն մէկ թերթին վրայ կրնանք կարդայ թէ իրջափ կը սիրէ գմեզ Ստուած, իրջափ բարեգուր է, հզօր եւ իմաստուն :

Երկինք Երկիր եւ արարարծր համօրէն

Զիմաստութիւն Հաստեչին եւ գտեր քարոզեն :

ՓԱՐԻԶԵԱՆ ԱՄՍԱԳԻՐ ԵՒ ԶԱՆԱԶԱՆ ԳԻՏԵԼԻԹ

ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՐՀԻ.

Տարույս սկիզբները Եւրոպայի մէջ մեծ շփութիւնն ու ոչ տակաւ վախ ձգեց գերմանացի աստեղաբաշխի մը խօսքը, որ այլ եւ այլ գննութիւններ ու հաշիւներ ընելով հրատարակեր էր թէ այս տարի յունիսի 13ին գիսաւոր մը պիտի գայ, երկրիս հետ պիտի զարնուի եւ տակնուվրայ պիտի ընէ գայն. եւ կընաստատեր թէ աշխարհիս վերջը հասեր է. նոյն օրը երկինք ու երկիր իրարու պիտի անցնին, աշխարհս կրակի ովկիանոս մը պիտի դառնայ, ծովուն ջրերը բոցածաւայ պիտի բորբոքին, եւ վերջին անաւոր դատաստանը պիտի ըլլայ կենդանեաց եւ մեռելոց :

Փարիզու դիւրավառ ժողովրդեան վրայ ալ բաւական ազդեցութիւն ընելով այս չարագուշակ մարգարէութիւնը, շատ մարդիկ մեծ վախի մէջ ձգեց. ամէն տեղ երկու երեք հոգի մէկմէկու հանդիպելուն պէս ասոր վրայ կըխօսէին. մինչեւ փողոցներուն մէջ աղքատ մարդիկ նոյն անաւոր նիւրոյն վրայ շինուած մասնաւոր տաղեր երգելով ողորմութիւն կըմոզվէին :

Ժողովրդեան այս անհանգստութիւնը տեսնելով, Փարիզու դիտանոցին աստեղաբաշխները փութացին իրենց կարծիքը տպագրութեամբ հրատարակելու, գերմանացի աստեղաբաշխին կարծեաց անհիմն ըլլալը հաստատելով. եւ մէջերէն Պ. Պապինէ մեծանուն աստեղաբաշխը կըսէր.

« Եթէ համարիմք այ որ գիսաւոր մը գայ մեր երկրիս հետ զարնուի, տուած վնասը այնչափ միայն պիտի ըլլայ՝ որչափ որ շոգեկառքին սաստիկ արագութեամբ վազած ատենը ամենափոքրիկ ճանճ մը գայ անոր զարնուի : » Այսպիսի արժանահաւատ անձանց վկայութեամբ ժողովրդեան վախը փարատեցաւ. մանաւանդ որ հոջակաւոր Հերշէյ անգղիացի աստեղաբաշխը կըսէր թէ գիսաւորները շոգիանման մեծատարած նուրբ ու բափանցիկ գանգուածներ են : Արդ շոգիի մը երկրիս ամենակարծր պնդութեանը հետ զարնուելէն ինչ վտանգ կրնայ ելլել :

Այն գիսաւորը 1853ին ալ երկրիս մօտէն անցեր է, եւ սակայն բնաւ ձախորդութիւն մը չէ պատահած. ընդ հակառակն այն տարին հունձքն ու այգեկուրը շատ աւելի առատ եղեր են : Փող որ միջին դարու տգիտութեանը մէջ չէնք, յորում կարծէին տգետ մարդիկ թէ չարիք ու բշուառութիւն ջկայ որ գիսաւորները հետերնին չբերեն : Գիսաւոր մը երեւցաւ 1456ին այնպիսի մեծութեամբ՝ որոյ նմանը դեռ չէր տեսնուած. այնպէս պայծառ էր լոյսն որ զիշերն առանց ճրագի կըկարդացուէր. պոչը վաքսուն աստիճան երկայնութեան տեղ բոներ էր, եւ երկնքին երեսը հրավառ ճամբու մը պէս կերեւար : Այն ատենն ալ աստեղաբաշխներ եղան որ ըսին թէ աշխարհիս վերջը հասեր է : Հիմա այնպիսի գուշակութեանց